

891.99  
P-68

891.99  
P-68

Рукопись № 588 С.У.

Генрих Маннерхайм  
Родившись

1888 р.

10 NOV 2011

26

## ՏՊԱԳՐՈՂՆ

ԱՌ ՍԻՐԵԼԻ ԱԶԳԱՅԻՆՍ ԻՒՐ

առաջնահայր

Եթէ կընդունիմք թէ վիպական  
հրահանգիչ գրութիւնք մեծ յեղա-  
շըրջում յառաջ բերած են քաղաքա-  
կըրթեալ ազգաց կենաց . մեք եւս  
սոյն “Դ.Ա.ՏԱ.ՊԱ.ՐՏԵԱ.Լ.Ն ՇՈՒՇԱ.Ն,, ա-  
նուն պարզ եւ անպահոյն, բայց  
պատւոյ, ինքնապաշտպանութեան  
եւ հայրենասիրութեան օրինակելի  
տիպար Փոքրիկ վէպիկը սիրելի Ազ-  
գայնոցս ընթերցանութեան յանձն-  
արարելով, մեր պարտուց մի ամե-  
նափոքր մասը հատուցած լինելու  
մխիթարութիւնը կունենամք .

21 Մայիս 1888, յԱղեքսանդրիա-

891.99

թ-68

Խաչիկ

891.99

29109-57

P-68



11041-57

## ՅԱՌԱՋԱԲԱՆ

Խաւար դարերու դատապարտելի ոճիրներն իւր աղմկալից փոթորիկներով անյետանալէ վերջ, խո՛ր մտածութեան տակ ինկաւ մարդոց նակատագիրն, վիճակեցաւ Ազգերու բաղդ այս ափունքէն մղուիլ նանապարհ՝ ուր իրաւանց հաւասարութիւն կը թագաւորէ իւր զօրաւորագոյն գաւազանաւ:

Խակ լրւսաւորեալ դարուս անուրանալի նշմարտութիւններէ մին կը տիրէ հզօրապէս. այն է հանդարտաբարոյ խիղճ եւ ազատ ձայն. ահա այս երկու զուգընթաց նշմարտութիւններ, աշխարհներ սանձող եւ կառավարող փորձերու լաւագոյն համարուած է, որ շատ գաղափար-

ներ եւ կարծիքներ անխտիր կը լու-  
 սաբանէ բազմաթիւ մարդկանց սըր-  
 տեր եւ ի մի կր ձուլէ, մի՛ հոգի, մի՛  
 զգացում եւ մի՛ մարմին անլոյծ կա-  
 պանքներով գոյութիւն մը դուրս  
 ած ելու՝ եւ այսպէս ահաւոր զօրու-  
 թեամբ մը կսկսի ընթանալ յառաջ.  
 եւ այս անուրանալի ճշմարտու-  
 թեանց համոզուած ըլլալով ձեռնար-  
 կած եմ “Դ.Ա.Տ.Պ.Ա.Ր.Տ.Ե.Ա.Լ.Ն ՇՈՒՇԱ.Ն.,  
 անուն հայրենասիրական փոքրիկ  
 վէպիկս ի լոյս ընծայել. եւ ահա իմ  
 նպատակս է մի՛ միայն ողորմելի,  
 թշուառ եւ հարստահարեալ ժողո-  
 վուրդի մը մտքերը լուսակորել. ու-  
 սուցանել նոցա թէ ի՞նչպէս պէտք է  
 վարուին վատազգի մարդոց դէմ,  
 երբ կը յանդգնին խռովել իրենց  
 հանգստութիւնը. երբ կը բռնաբա-

թեն իրենց պատիւը, ենթարկելով  
անտանելի թշուառութեան. Թո՛ղ իմ  
Հայաստանցի Քոյրերս եւ Եղբայր-  
ներս ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆ Շուշանի նը-  
ման իրենց վրէժն առնուն սա-  
դայէլի որդիքներէ. Եւ իմ սիրելի  
Հայրենակցացս երակացը մէջ գըտ-  
նուած Հայկայ, Արամայ ազնիւ ար-  
իւնը Թո՛ղ եռայ, Մարդս մի անգամ  
ծնաւ եւ մի անգամ ալ պիտի մեռ-  
նի. Երանի՛ այն Հայուն, որ իւր Ազ-  
գին ՊԱՏԻՒԾ պաշտպանելով կը-  
մեռնի Սո՛ւր ի ձեռին :

Մնամ Ազգիս անձնանուէր  
վամն Ազատութեան,

**ՄԿՐՏԻՉ Ա. ԹԻՒԹԻՒՆՑԻՔ**

28 Ապրիլի 1888

Բուսնուք.

۱۹۴



# ԹԱՏՈՎԱՐՏԵԱԼՆ ՉՈՎՅԱՆ



1860 հունիս ամսոյ վերջերը,  
Կիրակի օր մը, յետ աւարտման Ա.  
Եկեղեցւոյ, գեղեցիկ եւ զմայելի  
տեսարան մը կը ներկայանար Բա-  
լուայ քաղաքի արեւմտեան հիւսի-  
սակողմը Կանառ անուն Քրդախառն  
գիւղին մէջ: Ներկայ էին անդ բոլոր  
մերձակայ գիւղերու Հայ երիտա-  
սարդք եւ երիտասարդունիք. նուա-  
գարաններն կը հնչէին, ութունի  
չափ հայ գիւղացիներ երկու սեռէ՝

որոնց մեջ մասը Երիտասարդ էին, զուարձութեամբ կը պարէին Եկեղեցւոյն մօտակայ մարգագետնի մը վրայ, սոցա կ' առաջնորդէր « տավուլ զուռնա » ի Եղանակը. որոնց ծայնէն լեռներն եւ ձորերն անդրադարձար ահաւոր արձագանքներ կը յարուցանէին. մերթ ընդ մերթ կը պարպէին հողէ շինուած գինւոյ սափորները: Սոյն տեսարանն էր Շուշանայ հարսանեկան հանդէսը:

Շուշան՝ կանառ գիւղի Եկեղեցպան Մըկօի ամենագեղեցիկ Եւպարկեցտ 15 տարեկան դսւստրն էր, Երկայնահասակ, առողջ կազմով կարմիր այտերով, Երկայն մազերով, սեւ աչքերով, խարտիշագոյն արտեւանունքներով, եւ վարդագոյն շըրթունքներով. զգեստաւորեալ էր ա-

ւելի դեղնագոյն քան թէ կանաչագոյն տեղական հագուստով, գոյնզգոյն անուշանոտ լեռնային ծաղիկներով գլուխը եւ կուրծքը զարդարեալ էր որոնք առաւել եւս գեղեցիկ երեւոյթ մը կուտային մանկամարդ հարսին։ Սորա հաւատարիմ ընկերն պիտի լինէր մօտակայ Նոր Շնակ գիւղի Մելքոն անուն յաղթանդամ երիտասարդն, որ նոյն վայրկենին Շուշանի հետ ձեռք ձեռքի տուած կըպարէին։ Երկու ժամ վերջը, այսինքն ճիշդ կէսօրին, բազմութիւնը սկսաւ մեծաւ ուրախութեամբ երթալ հարսին տունը ճաշելու համար։ Մըկօի տան պարտէզին մէջտեղը 5-6 մէթր երկայնութեամբ եւ մէկ մէթր լայնութեամբ տախտակի կտորներէ շինուած մի սեղան պատրաստ էր, որուն

վրայ կը գտնուէր թարհամայի ապուր  
 քէշքէք, երեսունի չափ խաչաձեւ  
 կտրուած սոխ, հաց, հողէ աղաման-  
 ներ, գինի եւն. : Հրաւիրեալք՝ հա-  
 րուատ եւ աղքատ, ծեր եւ երիտա-  
 սարդ, փայտաշէն նստարաններու  
 վրայ կարգաւ նստելու պատիւն ու-  
 նեցան: Ճաշը մէկ ժամ տեւեց, ըս-  
 տամոցմնին լաւ մը ուռեցնելէ յետոյ  
 նորէն կարգաւ պարուէզի անկիւնը  
 սկսան Բագոսի արարողութիւնը կա-  
 տարել ամենայն ջերմեռանդութիւ-  
 նով: Երկրորդ կարգ մ' ալ յաջոր-  
 դեց նոցա որուն մէջն էին հարսն եւ  
 փեսայն. այս անգամ ալ մի եւ նոյն  
 կերակուրներնէին. կարծես թէ ներ-  
 կայ գտնուող նրաւիրելոց նամար  
 պատրաստուած էր, ոչ աւելի եւ ոչ  
 պակաս. սիրա ալ կշտացան եւ հե-

տեւեցան առաջին կարգին, սկսան  
բարձրանայն աղաղակել եւ հրամայել  
նուագարանաց: Պարը նորէն սկսաւ  
այս անգամ աւելի ծանրաքայլ կեր-  
պիւ, որովհետեւ գլուխնին տաքցած  
լինելով անկարող էին շուտաքայլ  
պարել. քիչ մը յետոյ տյն բազմու-  
թենէ նազիւ քսան նոգի մնացին  
պարող որոնց մեծագոյն մասը իգա-  
կան սեռէ էին. իսկ պարելու ան-  
կարող եղողներն աստ անդ ցիր ու-  
ցան մարդագետնի վրայ գլորելով  
արքեցութեան ամենախոր քնով ըս-  
կըսան խորդալ. մնացածներն ալ  
վայրկեան մը եւս շարունակելով  
պարը վերջացուցին:

Ներկայ եղող բազմութեան մեծ  
մասը որ նեռաւոր գիւղերէ եկած է ին  
Շուշանայ նարսանեկան նանդիսին

ներկայ գտնուելու, կը տարածուին  
գիւղին մէջ տունէ տուն շրջագայե-  
լով այցելութիւններ ընելու : Կա-  
նառ ցիք ամենայն սիրով իւրեանց  
նիւրերը կը դիմաւորէին, ունենալով  
մէկ ձեռքերնին գաւաժ մը գինի,  
իսկ միւսոր ոչխարի ապուխտի երկայն  
կտոր մը կէս նօխայ ծանրութեամբ  
եւ կամ աւելի. այցելուք դատապար-  
տեալ էին գինին խմելէ յետոյ ան-  
պատճառ խածնելու այդ ոսկորաց-  
եալ ապուխտն: Այսպէս մի քանի  
ժամեր շարունակ այցելութիւններն  
կատարուելէ յետոյ կը վերջանան ու-  
րախութեամբ եւ զուարթութեամբ.  
հանդիսականք նորէն այցելեցին  
Մըկօի տունը ուր պիտի կատարուէր  
երկու ժամ յետոյ պատկի արարողու-  
թիւնն. խնջոյքը շարունակեցին եր-

կու ժամ եւս:

Կանառի Ա. Յովհաննէս եկեղեցւոյ զանգակը կը հնչէր (որ մի երկաթի կտոր էր), բազմութեան առջեւէն կերթային վառեալ ջահերը որ փոքրիկ տղայք կը կրէին. Վերջապէս ժողովուրդը լեցուեցաւ մատրան մէջ, սկսաւ պսակի արարողութիւնն: Քահանային մրմնջած «Առեալ զնեռն Նւայի» բառերը անլրսելի էին Շուշանայ ականջին. մարգարտանման արտասուքը եւ ճակտէն հոսած քրտինքը կը կաթէին իւր կարմրագոյն այտերուն վրայ, սիրտը կը մխար խունկի նման, կը կարծէր որ հայրենի տունէն հեռանալէ յետոյ անտերունջ եւ թըշուառ պիտի լինէր յաւիտեան. եւ կըսէր ինքնիրեն, այլ եւս պիտի չ'կը-

նամ ամեն օր նովիտներու եւ տնտառներու մէջ անցունել իմ ազատ եւ երջանիկ ժամերս. ա՛ն, այլ եւս չպիտի գուարթանայ սիրտս մեր գիւղի երեկոյեան ոսկեզօծ վերջալյար դիտած ատենս. վերջապէս չպիտի լսեմ թռչնոց քաղցրիկ երգերը: Երբեմն ալ բոլորին կը փարատէր իւր կասկածը ու կը մսիթարուէր ըսելով. է՛ն, ի՞նչ փոյթ, այս է քնութեան վճիռը. մինչեւ կենացս վերջը իմ հայրենի տնակս չպիտի մնամ. ինչպէս որ մայրս իւր սիրելի ծընողացը գրկէն բաժնուած է, պէտք է ես ալ բաժնուիմ, այս է ճշմարտութիւնը. իցի՛ թէ ապագայս ըստ լինի: Արարողութիւնն վերջացաւ. նորապասկը ձեռք ձեռքի տուած եւ բազմութիւնն ալ կարգաւ մտան

տուն, ուր պատրաստ կապատէին մի  
քանի կառքեր եւ ձիեր, Շուշանը  
Նոր - Շնակ տանելու համար, հարս  
ու փեսայն ծնողաց օրինութիւնը  
առնելէ յետոյ ճամբայ ելան:

Հազիւ առաւօտեան արշալոյսը  
կը ծագէր, կահառի մօտ անտա-  
ռաց սոխակը իրենց անոյշ երգերով  
կը գեղգեղէին, անուշամուն ծաղիկը  
կը բուրէին, կարծ ես թէ Շուշանը  
կը դիմաւորէին վերջին ողջոյն մը  
առնելու համար, հողմիկը կը շոյէր  
նրա ճակատը, բայց դարձեալ Շու-  
շանայ սրտի յուզմունքները իւր դէմ-  
քի վրայ հայելոյ նման կ'երեւէին.  
տեսաւ որ կը հեռանար իւր գիւղէն,  
նորէն սկսաւ հեծկլտանօք կաթիլ  
կաթիլ չերժ արտասուք հոսել իւր  
աչերէն. խաքեպատիր երազ կը կար-

ծէր նա եւ կը յուսար միշտ. երբեմն  
 ալ ինքզինքը զուարժ ցոյց տալ կը-  
 ծեւացնէր իւր հետ եղողներուն որ-  
 պէս զի չնախատեն զինքը. երեք  
 ժամ ճամբայ շարունակելց յետոյ  
 երբ ձորի մը մէջէ կ'անցնէին, յան-  
 կարծ փոքրիկ անտառի մը մէջէ ի-  
 րարու ետեւ 5 - 6 հրացան պարպ-  
 ուեցաւ. կառապաններն շուարած-  
 վայրկեան մը կանգ առին եղելու-  
 թիւնը իմանալու նպատակաւ, եւ  
 սկսան մէկ մէկու հարցնել թէ ար-  
 դեօք ի՞նչ պատահեցաւ. Բոպէ մը  
 եւս լրութիւնը տիրեց. յետոյ քսան  
 քայլ հեռաւորութեամբ մօտակայան  
 տառէ մը տասն երեք զինեալ Քուր-  
 դեր երեւեցան, որոց մին սեւցած  
 եւ տգեղ դէմքով, դիմաց գիծերը  
 երգեք ժպիտ չեն ունեցած, երկայ-

կայնահասակ, քիթը չափէն աւելի  
մեծ, ձայնը հաստ. զինեալ մի Քուրդ-  
յառաջ գալով դէպի Հայերն, Քուր-  
դերէն լեզուաւ և ետեւեալ խօսքերը  
արտասանեց հսկայաբար. «Պուէսսըն  
քուրիսէք» (կեցէ՛ք, շան որդիներ),  
ո՞ւր կը տանիք մեր գեղեցիկ Շու-  
շանը, անի ժամանակաւ մեր տի-  
րոջը որդւոյն կին լինելու համար  
խօսքը եղած եւ համածայնուած է.  
շուտ յանձնեցէք Շուշանը մեզի, Ե-  
թէ չէք ուզեր մեր անխնայ սուրե-  
րուն ճարակլ լինել . . . » :

Սոքա Ավլավ գիւղի աւազակա-  
պետ Քէօնլան Մամոււտի արքան-  
եակներն էին որոնք առաջուց մի  
քանի անգամներ փորձած էին Շու-  
շանը առեւանգելու, բայց չէին յա-  
ջողած. այս անգամ Մահմուտի որ-

դին Պէքիր՝ իմանալով որ զՇուշան  
Նոր-Շնակ գիւղէ հարս կառնուն,  
խկոյն պաղատանօք իւր հօրը ոտքը  
կիյնայ, կաղաչէ որ զինքն ամուս-  
նացնէ Շուշանին ևետ, զայն թըր-  
քացնելէ յետոյ։ Մաւմուտ առաջին  
անգամ կարեւորութիւն չ տուաւ  
որդւոյն խնդրանաց. բայց յետոյ  
երբ կըսէր Պէքիր որ եթէ Շուշան  
իրեն կնութեան չ տրուի, ինքզինք  
պիտի սպաննէ դանակով, նայրը  
անմիջապէս տասներկու գազաններ  
իւր տղուն յանձնելով կըսէ. «Գնա՛,  
եթէ յաջողիս, լաւ. ա՛ռ եկուր, մենք  
զանի կը թըրքացնենք»։ Պէքիր ալ  
իւր ընկերներով կուգայ կուպասէ  
Շուշանը առեւանգելու։ Նոր-Շնակ  
գիւղի ծերունի Տ. Մըքայէլ քահա-  
նայն որ հարսին ևետ էր, մի քանի

քայլ դէպի Քուրդերն յառաջ եր-  
թալով կսկսի աղաչել, աւելի շաւ  
կընէք եթէ զիս աստ խողխողէք ձեր  
դանակներով, քան թէ Շուշանը  
առնէք, կըսէ քահանայն. Աստուծոյ  
սիրոյն ազատ թողէք զմեզ, մենք  
վերջը պիտի համոզենք Մահմուտ  
պէյը եւ ձեր քարերարութիւնը եր-  
բէք չպիտի մոռանամք. ասի մեծ ան-  
պատռութիւն՝ մ'է մեզի եւ նաեւ  
ձեզի համար ալ. Այսպէս խեղճ ա-  
լեւոր քահանայն կսկսի կարգաւ.  
Քրդաց ձեռքերը համբուրել . ա՞ն,  
միթէ ապառաժի վրայ ջուրը ազ-  
դեցութիւն ունի<sup>2</sup>. արիւնուուշտ դա-  
իի ճք սոյն միջոցին քահանան լաւ մը  
կը գահակոծեն եւ կերպ կերպ հայ-  
նոյանօք նախատելէ յետոյ կը թո-  
ղուն. ուրիշ մի քանի անձինք ալ  
կ'աղաչեն որ ետ կենան. իրենց



խայտառակ դիտաւորութենէն, բայց  
 որեւէ արդիւնք մը չունենար. յե-  
 տոյ Շուշան կաղաչէ Պէքիրի ըսելով.  
 շատ կը ցաւիմ քու անիրաւութեանդ  
 վրայ, բայց գիտցիր որ Աստուած  
 վրէժիննդիր է. բաւական են իմ դը-  
 ժոխային բոցերս եւ իմ անէծքս  
 քու մոլեգին կիրքդ մարելու. տե՛ս  
 ի՞նչպէս իմ դէմս կը դողաս յանցա-  
 ւորի մը պէս. շո՛ւտ հեռացիր ինձնէ,  
 անգութ դահիճ, հեռացի՛ր կըսեմ,  
 եթէ չես ուզեր ատուիլ անկէ զոր  
 սիրել կը կարծ ես . . . Սիրո՛ւն ա-  
 րարած, կարծ ես քաջ մարդու մը  
 պէս կը դիմադրէր Պէքիրի՝ իսկ Պէ-  
 քիր մեղմաձայն կաղաչէր Շուշանի  
 անդադար խոստանալով նմա ոսկե-  
 զօծ զգեստներ. կը սիրեմ զքեզ,  
 անկէ աւելի ոչինչ կըսէր Պէքիր.

երբ քու անոյշ ձայնդ կը լսեմ, կը  
 զուարթանամ, երբ բերնէդ դժոխք  
 կը ժայթքէ, կը կատղիմ. արդեօք  
 ե՞րբ գրկացս մէջ պիտի տեսնեմ ըզ-  
 քեզ, Շուշա՞ն: Նրբ կը լսէր, Պէքիրի  
 խօսքերը, Շուշան աւելի եւս բար-  
 կութենէն կրակ կը կտրէր եւ կ'ը-  
 սէր. վա՞տ Քուրդ, ե՞ս սիրեմ զքեզ,  
 ե՞ս լինիմ քեզի կին, երբէ՛ք, ես այն-  
 պիսի ՀԱՅՈՒՀԻ մ' եմ, որ կատեմ  
 նախ քու ազգդ եւ յետոյ քու ա-  
 նունդ. Վերջապէս կ'ատեմ քու սէ-  
 րըդ. ա՞ն, եթէ նիմայ ձեռացս մէջ  
 մի դաշոյն լինէր, անմիջապէս քու  
 կուրծքդ պիտի ծակէի նովաւ, 'ի  
 վարձատրութիւն քու յանդգնու-  
 թեանդ. Պէքիրի ընկերներէ մին  
 Շուշանայ այս նախատալից խօսքերը  
 լսելուն չկրցաւ դիմանալ բարկու-

թենէն եւ նրամայեց ընկերներուն  
 որ հեռանան դէպի անտառ. յետոյ  
 ինքնալ Շուշանը բռնեց ձեռքերէն  
 եւ սկսաւ քաշել. Շուշան այն ա-  
 նագին Քուրդին կը դիմադրէր ամե-  
 նայն քաջութեամբ. տեսաւ որ պի-  
 տի չի կարենայ ձեռքէն ազատի  
 եւ կամ յաղթել նորա, առանց եր-  
 կընչելու՝ զինքը բռնող Քուրդին  
 մէջքէն երկայն դաշոյնը քաշել եւ  
 մեքենաբար նորա կուրծքը մխելը  
 մէկ եղաւ. Քուրդը արիւնաթամաւ  
 գետինը զլորեցաւ խակոյն եւ սկսաւ  
 օգնութիւն աղաղակել իւր ընկեր-  
 ներու. երբ Մելքոն տեսաւ իւր հա-  
 ւատարիմ ընկերոց քաջագործութիւ-  
 նը, անմիջապէս գնաց վիրաւորեա-  
 լին զէնքերը բոլորն ալ առաւ եւ  
 սկսաւ Շուշանի հետ յառաջ խաղալ

դէպի թշնամեաց վրայ. երեք հայ  
յաղթանդամ երիտասարդներ եւս  
միացան, որոնց քով կը գտնուէր  
ատրճանակ, դանակ. սկսաւ յար-  
ձակումն: Ընթերցողը անշուշտ պի-  
տի երեւակայէ թէ տասներկու կա-  
տաղի Քուրդերու դէմ հինգ Հայ  
էին որոնց մին Շուշանն էր: Թըշ-  
նամիք մի քանի վայրկեան դիմա-  
դրելէ յետոյ, սկսան փախչիլ դէպի  
անտառ. այս միջոցին ընիկ Նոր-  
Շնակցի Սահակ անուն երիտասար-  
դը, վիրաւորեալ Քուրդի հրացանով  
յաջողեցաւ Պէքիրի մի հարուած տալ  
որ քառասուն քայլ հեռի կը գտնը-  
ւէր. Պէքիրի աջ ոտքի ոսկորը ծանր  
կերպիւ կը խորտակի. Պէքիր գետնի  
վրայ ինկաւ. կ'աղաղակէր, կը գո-  
ռար որ օգնութեան հասնին ըն-

կերներն, բայց 'ի զուր. կ'աւաղէ՛ր-  
բոլորն ալ խոյս տուած էին. իրենց  
հետ ունենալով ուրիշ երկու վի-  
րաւորեալներ եւս:

Արդեօք ո՞չչափ զուարճալի կը-  
թուէր սոյն տեսարանը Շուշանի.  
կը խրոխտար յաղթութեանը վրայ,  
իսկ Մելքոն կարծես կ'անիծէր իւր  
թշնամիները քանզի ստիպուած էր  
սոյն եղելութենէ յետոյ հեռանալ  
հայրենի տունէն, երթալ օտար եր-  
կիր մը, անողորմ Քրդաց չարիքնե-  
րէն ազատ լինելու համար. եթէ այս  
է ապագայս, կըսէր Մելքոն, պէտք  
է բոլորովին անշնչացնել սա նի-  
ւաղները, եւ դաշոյն 'ի ձեռին կը-  
մօտենայ վիրաւորելոց. ո'վ կատաղի  
մարդիկ, ձեր այս օրուան գործած  
վատութեանը փոխարէն վճռեցի որ

ձեր մարմինը խողխողեմ այս դաշոյ-  
 նով. դուք կը կարծէիք որ վախկոտ  
 մարդիկներ եմք. ո՞չ, ո՞չ. ձեր այս  
 կարծիքն անհիմն է. մենք Հայերս  
 Ֆիշտ կը նմանիմք այն հողի վրայ  
 պառկող եւ սուրբն կրթնող զինուո-  
 րին, երբ որ զմեզ կ'ստիպեն ձեզ  
 նման վատաքարոյ մարդիկ, երբ կը  
 յանդգնիք մեր պատիւը բռնաքա-  
 րել, այն ատեն կ'ստիպէք զմեզ ձեր  
 զէնքին դէմ մենք ալ զէնք գործա-  
 ծելու. տեսաք որ Հայունի մ' անգամ  
 գիտէ սուր շարժել. ահա ա'յս է  
 արդարութիւնը որ մահուամք վար-  
 ձատրեմ զձեզ. Մելքոն բարկացայտ  
 աչօք կը նայի երկու վիրաւորեալ  
 Քրդաց եւ կը պատրաստուի բոլորո-  
 վին անշնչացնել նոցա կիսամեռ  
 մարմինը. կ'աղաչեմ, ո'վ քաջ երի-

տասարդ, այս անգամ շնորհէ՛ մեր  
կեանքը. Եթէ մենք գործեցինք ա-  
նիրաւութիւն մը որ մինչեւ անգամ  
մահու արժանի եմք, գթացէ՛ք մեր  
երիտասարդութեանը, ներեցէք յան-  
ցանքնիս. յիրաւի մեղապարտ եմք,  
ըստ Պէքիր, եւ սկսաւ դառնագին  
ողբալ: Շուշան յանդիմանելով զՊէ-  
քիր, կըսէ Մելքոնի. Եթէ գթաս այս  
բարբարոս եւ վատ մարդոց, այն ա-  
տեն պէտք է որ ես իմ ձեռօքս ըս-  
պաննեմ ու վրէժս լուծեմ: Մելքոն  
ակնարկ մը կը ձգէ Շուշանի վրայ  
եւ կը պատասխանէ. Եթէ այդպէս  
է, ահա քու խնդիրքդ կը կատարեմ,  
սիրելիս, անիրաւ մարդոց կեանքը  
պէտք է լինի այսպէս:

**ՄԵԼՔՈՆ** անմիջապէս աջ ոտքը Պէ-  
քիրի կուրծքին վրայ կը դնէ, ծախ

ձեռօքը նորա ծնուղը կը բռնէ եւ  
ազ ձեռքի մէջ ունեցած դաշոյնով  
կը զատէ գլուխը մարմինէն. յետոյ  
կը դառնայ միւս վիրաւորեալ Քուր-  
դին ալ մի քանի դաշոյնի հարուած  
տալով կ'անշնչացնէ։ Ներկայ գըտ-  
նըւող անձինք ամենքն ալ կ'սկսին  
մտածել իրենց կորուստը մտաբերե-  
լով մին կըսէր, եթէ գիւղ երթամ,  
ի՞նչ պիտի ինի վիճակս. միւսը կը-  
սէր, եթէ դատարան ելնեմ, ի՞նչ  
պատասխանեմ. ուրիշ մը կըսէր, այլ  
եւս կորսուած ենք Քէօնլան Ման-  
մուտի պատուհասներովն, եւ ո՛չ մէ-  
կերնիս պիտի կարենամք ազատիւ-  
աւելի լաւ կըլար եթէ չ'սպաննուէր  
Պէքիր. եւն. եւն։ Ա. յսպէս ամեն-  
քըն ալ յուսահատեալ ողբագին մը-  
տան նոր-Շնակ։

Երեկոյեան արեւը մարը մտնելց  
մէկ ժամ յետոյ, երկու հոգի ձիեր  
հեծած, որոց մին մոխրագոյն, իսկ  
միւսը սպիտակ էր. լրիկ մնջիկ նոր  
Շնակ գիւղէն կը հեռանային դէպի  
արեւելեան հարաւային կողմը, ահա-  
գին լեռներէ եւ օձապտոյտ նեղ  
ճանապարհներէ անցնելով . սոցա  
մին Շուշանն, իսկ միւսը Մելքոնն  
էր : Պէքիրի սպանման ժամանակ  
վճռած էին արդէն հեռանալ օտար  
երկիր մը որպէսզի կարենան կեան-  
քերնին ազատել : Շուշան սպիտա-  
կագոյն ձիու վրայ հեծեալ կանոն-  
աւոր հեծելազօրի մը նման իւր ա-  
մուսնոյն առջեւէն կ'արշաւէր, կար-  
ծես թէ շատ անգամներ անցած էր  
այն ճանապարհներէ . երկու դատա-  
պարտեաներն ըոլոր գիշեր ճանա-

պարհորդեցին։ Հազիւ առաւօտեան  
արշալոյսը կը ծագէր, կիւմիւշ-Մա-  
տէնի նահանգին մէջ կը գտնուէին  
փախստականներն, որոնք ճիշտ 20  
ժամ ճամբայ առաջ էին. մը քանի  
վայրկեան յետոյ հասան լուռ եւ տը-  
խուր հովտի մը մէջ, ուր ստիպուած-  
էին անշուշտ քիչ մը հանգչիւ թէ՛ ի-  
րենք եւ թէ՛ ձիերը։ Շուշան ասպա-  
տակի մը նման չորս կողմը կը դի-  
տէր հասկնալու համար թէ արդեօք  
մէկը պիտի դիտէ՝ զիրենք. ի՞նչ  
գեղեցիկ է, կըսէր, լեռներու եւ ան-  
տառներու մէջ ճանապարհորդել-  
եթէ ամիս մը շարունակ տեւէ մեր  
այս ճամբորդութիւնը, ո՞րչափ ու-  
րախութեամբ պիտի զուար ճանայի։  
Շուշան եւ Մելքոն ձիերը թողուցին  
մարգագետնի մը վրայ. յետոյ երկու

մարդասպաններն դէմ առ դէմ ըն-  
 կուզենիի մը շուքին տակ նստան.  
 ճերմակ լաթի մը մէջէ քիչ մը սեւ  
 հաց եւ քիչ մ' ալ չորցած միս հա-  
 նեցին ու սկսան ուտել . . . : Գե-  
 ղեցիկդ իմ Շուշան, բաւական յոգ-  
 նած ես, տե՛ս, ի՞նչ զուարհալի է  
 աստ, քիչ մը հանգստացիր, դեռ բա-  
 ւական համբայ ունիմք երթալու.  
 հոգնեցար, այնպէս չէ՞, սիրելիս, յա-  
 րեց Մելքոն եւ ծեռքը Շուշանի ու-  
 սին դրաւ . քմծիծաղով անդադար  
 կը նայէր նորա աշացը մէջ: Ա՛չ, քա-  
 նի որ քու հետղ եմ, երբէք չեմ յոգ-  
 նած. բաւական է որ ուրախ եմք եւ  
 կեանքերնիս ալ վտանգի մէջ չէ,  
 պատասխանեց Շուշան ու մարգա-  
 գետնին վրայ քնացաւ: Մօտակայ  
 անտառներու սոխակք կ'երգէին,

Թռչունք կը գեղգեղէին նիանալով  
Շուշանայ գեղեցկութեանը վրայ:  
Մէկ ժամ յետոյ Մելքոնի սիրալիք  
համբոյքներն արթնցուցին Շուշանը.  
անմե՛ղ նրեշտակ, կարծես թէ կը-  
զգար սրտին մէջ սիսակաց արտօս-  
ը որոնք սրտաճմիք ճայնով կ'եր-  
գէին անդադար. ա՞ն, սիրելի ա-  
մուսինս, կըսէր Շուշան տխուր ժը-  
պիտով մը, կը լսե՞ն թռչնոց ողբալի  
ճայները, ինձ այնպէս կը թուի թէ  
մեր թշուառ վիճակը կ'ողբան. այս  
ըսելով նորէն սկսաւ տագնապիւ--  
կ'աղաջեմ: մէկդի ըրէ քու պատիր  
յոյսերդ. միսիթարուէ՛ սիրելի Շու-  
շանս, եթէ մենք նակառակ չվար-  
ուէինք անօրէն Քրդաց, գուցէ այ-  
սօր դու գերի պիտի լինէիր Մահ-  
մուտի որդւոյն, իսկ ես լեռնէ լեռ

պիտի թափառէի ողբագին եւ յա-  
 ւիտեան պիտի դատապարտուէինք  
 այլ եւս զիրար չ տեսնելու. կը տես-  
 նես որ ալ այսուհետեւ ազատ եմք  
 եւ չեմ կարծ եր որ ձերբակալեն ըզ-  
 մեզ իբրեւ մարդասպան եւ եղեռ-  
 նագործ. Է՞՞ն, դու չե՞ս գիտեր որ  
 Հայը երբէք հանգիստ չունի իր հայ-  
 րենի երկրին մէջ. չե՞ս տեսներ որ  
 մեր հազարաւոր եղբարք ամեն օր  
 օտար երկիրներ կը գաղթեն անո-  
 ղորմ Քրդաց հարուածներէ եւ ան-  
 տանելի հարստահարութիւններէ ա-  
 զատ լինելու համար. ահա ա'յս է  
 Հայուն ճակատագիրը, ըսաւ Մել-  
 քոն եւ մի քանի կաթիլ չերմ ար-  
 տասուք տեսնուեցան իւր դէմքի  
 վերայ. Աբեւը կսկսէր ծագիլ դարձ-  
 եալ ճամբայ ելան դէպի արեւել-

եան կողմ. այս անգամ աւելի ծանըր կ'արշաւէին քանզի ալ վախ չունէին ձերբակալուելու. բոլոր օրը գրեթէ վեց ժամ ճամբայ առաջ էին. երբեմն առուակներու եւ ծորերու մէջ ժամերով հանգիստ կ'առնէին. շատ քիչ կը հանդիպէին անցորդներու: Գիշերուան մութը հետ զիետէ սկսաւ թանձրանալ, ձիերը կը քշէին առանց գիտնալու թէ ո՞ւր կ'երթան. ճամբայ չէին գիտեր բայց դարձեալ իրենց հանդիպող անցորդներու չէին հարցներ թէ ո՞ւրկէ պէտք է երթալ, որպէս զի մը՝ գուցէ բան մը գուշակէին իրենց վրայ: Այսպէս անդադար կը շարունակէին ճամբանին:

**Զ** մոռնամք սա ալ յիշել թէ հետեւեալ առաւօտուն Քէօհլան Ման-

մուտ իմացաւ իւր որդւոյն մահուան  
լուրը, եւ իսկոյն երեսունի չափ  
զինեալ Քուրդեր հետ առնելով ե-  
կաւ Պէքիրի դիակին քով եւ սկսաւ  
դառնագին լալ, ըսելով. Ռ'վ Աստ-  
ուած, խոր Ճերութեանս ատեն մի-  
ակ որդւոյս մահուանը ականատես  
լինելու պատի՞թը ինձ տուիր. ա՛հ,  
որդեակ իմ Պէքիր, եթէ դու չիկըր-  
ցար կամքիդ խոնարհեցնել Հայունի  
մը, ե՛ս պիտի խոնարհեցնեմ զնա եւ  
պիտի լուծեմ վրէժդ յանուն Ալլահի:  
Նոր-Շնակ գիւղի մօտակայ անտա-  
ռի մը ճամբռուն վրայ գտնուած փո-  
սի մը մէջ երկու սպանեալ Քրդաց  
դիակներն մի քանի թի ցուրտ հո-  
ղով Ճածկելէ յետոյ, Մահմուտ կա-  
տաղի վագրի նման իր արբանեակ-  
ներով կ'արշաւէ Նոր-Շնակ գիւղի

վրայ, որդւոյն սպաննիքը գտնելու  
 նպատակաւ: Բոլոր գիւղը տակնու-  
 վքրայ ընելէ յետոյ, կը յաջողի միայն  
 սպանման տեղը ներկայ գտնուող  
 երեք Հայ երիտասարդներն ձերբա-  
 կալել եւ ուղղակի խրկել ի Բալու  
 ուր կը քանտարկուին Միւթէսարքի  
 Հալիմ փաշայի հրամանաւ: Այսպէս  
 տասնեւնինգ օր շարունակ Բալուայ  
 քոլոր հայաքնակ գիւղերու վրայ  
 կը յարծակի Մելքոնն ու Շուշանը  
 գտնելու համար քայց ի զո՞ւր, նոքա  
 մինչեւ այն օրը հասած էին իրենց  
 բնակավայրը: Սա ալ անմոռանալի  
 է թէ Հայոց արիւնը ծծոլ, Հայ կի-  
 ներ առեւանգող չարասիրտ Ման-  
 մուտը, երբ իւր արբանեակներով  
 Հայոց տուները կը խուզարկէր միշտ  
 մարդասիրութեամբ կը վարուէր ա-

Նոնց հետ եւ առանց չարիք մը հասցունելու դարձեալ կը հեռանար. կարծես թէ ուխտած էր այլ եւս Հայոց դէմ չարագործութիւն զընելու: Եւ յիրաւի ալ այնպէս էր. Մահմուտ երբ միայնակ կը մտածէր, կը սէր ինքնիրեն. իցի՛ թէ որդւոյս չտայի Շուշանը առեւանգելու չար խորհուրդը, իւր մահուան պատճառը ես ինքնս եղայ. կուխտեմ այս օրէն որ ուրիշի մը ստացուածքը չի յափշտակեմ. եթէ Հայոց այս չարագործութիւնը չ'անէի, այսօր իմ սիրելի որդիս ողջ պիտի լինէր. ահաւասիկ արդարութիւն մը որ անուրանալի է ինձ համար:

**Ա**նցան հինգ ամիսներ, ի Բալուբանտարկեալ Նոր-Շնակցի երեք երիտասարդներն անմեղ արձակուե-

ցան։ Շարունակ երեք ամիս տեւեց  
եղեռնական ատենի առջեւ նոցա  
հարցաքննութիւնը. սոքա նախագա-  
հին քաջաբար կը պատասխանէին  
բոլոր եղելութիւնը կէտ առ կէտ,  
եւ արդէն Քէօհլան Մահմուտ ան-  
դադար կը գրէր Բալուայ կուսակա-  
լին որ իւր որդւոյն սպանիչք փա-  
խած են իրենց հայրենի տունէն,  
ոնիրը գործուած գիշերը եւ թէ Նոր  
Շնակցի երեք բանտարկեալք յան-  
ցաւոր չեն, իրենց անմեղութիւնը  
քննած եմ. ուստի կը խնդրեմ որ  
բարեհանիք ազատ թողուլ զիրենք։

Ընթերցողը անշուշտ պիտի մը-  
ռում՝ վայրկեան մը իւր հակատը  
ձեռացը սէց առնելով թէ Քուրդ մը  
Հայոց թշնամի անձ մը, ի՞նչպէս  
կընայ ներում խնդրել կուսակալէն

անմեղներու համար Մահմուտ այնպիսի անձ մ' էր որ իւր կենացը կես մասը միշտ անմեղներու արիւնք խըմած էր, բոլոր մերձակայ գիւղերու Հայ ժողովուրդը իւր անունէն կըդողար, Մահմուտ ինչ որ պահանջէր Հայոցմէ, ստակ, եզ, ոչխար, իւղ . . . բոլորն ալ իւր կամքին համեմատ կը տրուէր, անոր: Երեք բանտարկեալներ վերադարձան իրենց հայրենիքը. Երբ լսեց Մահմուտ անմիջապէս իւր ծառային հետ երեք ծի լսրկեց Նոր-Շնակ, որ իրեն մօտ երթան. սոքա կը կարծէին որ եթէ Մահմուտի դէմն ելնեն, այս անգամ բոլորովին պիտի կորսուին. կը հարցունէին նորա ծառային (որ բարեսիրտ մի Ղըզըլպաշ Քիւրտ էր), թէ ի՞նչ բանի համար զիրենք իւր մօտ

կը կոչէ Մահմուտ, բայց նա բան մը  
 չ գիտնալը կը խոստովանէր անկեղ-  
 ծօրէն: Գրեթէ բոլոր գիւղացիք, Հայ  
 եւ Քուրդ, ամենքն ալ կը հարցնէին,  
 կուզէին հետաքրքիր լինել. բայց  
 դժբաղդաբար՝ եւ ոչ սի բան կարող  
 եղան հասկնալու. սոյն տեսարանի  
 սարսափելի հետեւանքներն բացէ ի-  
 րաց կը տեսնէին իրենց առջեւ: Վեր-  
 ջապէս երեք անմեղներ վերջին ող-  
 ջոյնը տուին ծնողաց. մահուան դա-  
 տապարտեալ անձերու պէս նամբայ  
 ելան դէպի Ավլավ. երեքն ալ միա-  
 բերան կը վկայէին թէ Մահմուտ  
 պիտի սպաննէ զիրենք. երանի՛ թէ  
 կըսէին մշտնջենաւոր բռնի աշխա-  
 տութեանց ենթարկէր զմեզ, մեր  
 յօժար կամօք գերի կը լինէինք  
 Մահմուտի, միայն թէ ողջ թողուր

զմեզ : Այսպէս տրտմութեամբ եւ  
մտատանջութեամբ մտան Ավլավ :  
Անմիջապէս իմաց տրուեցաւ Մահ-  
մուտի որ Նոր - Շնակցի երեք Հայք  
եկած են . յանկարծ նրա սենեակի  
դրան ճռինչը լսուեցաւ . հրամայեց  
որ ներս մտնեն . սոքա տեսակ մը  
բանդագուշանքով գրաւուած էին ,  
թեթեւակի դողալով սասանեալ ան-  
շարժ կը կենային Քուրդին դէմ :

Մահմուտ հասկցաւ որ շատ վախ-  
ցած էին , մօտեցաւ նոցա եւ սկսաւ  
ժպիտով մը խօսիլ ապահով եղիք ,  
անմեղներ , թէեւ զմեզ անիրաւու-  
թեամբ դատի ենթարկեցի , նախ եւ  
առաջ կը խնդրեմ որ ամենքնիդ ալ  
ներեք ինձ . մի' անիծէք զիս , արդէն  
տիւ եւ գիշեր խլողնս կը տանջէ զիս ,  
բոլոր աղետալի եղելութեահց պատ-

ճառը ես եմ. որդիս իմ չար խոր-  
 հուրդովս դիմաւորեց ձեզ Շուշանը  
 առեւանգելու համար. եթէ Մելքոն  
 իւր քաջ եւ հաւատարիմ կնոջ հետ  
 այս կողմերը կը գտնուի, ըսէք որ ես  
 կը ներեմ իրենց, թող դառնան  
 դարձեալ իրենց հայրենի տունը. ա'լ  
 ասկէց վերջը պարկեշտ մարդոց  
 կարգը անցնելու ուխտեցի. ահա ձե-  
 զի հարիւրական դահեկան, գացէ'ք  
 ձեր ընտանեաց քով հանգստանա-  
 լու. Մահմուտ խիստ հեզ ձայնով կը-  
 սէր սոյն խօսքերը եւ մի քանի կա-  
 թիլ արցունք եւս հոսեցին իւր աչե-  
 րէն. Երեք Հայ երիտասարդներն  
 Մահմուտի ոտքն ինկան թողութիւն  
 խնդրելու. նոքա կը կարծէին թէ ե-  
 րազ մ' էր տեսածնին. Զարմանալով  
 առանց ետեւնին դառնալու կը շա-

րունակէին ճամբանին, կարծելով թէ  
Մահմուտ խենթեցած է եւ չ հաս-  
կընալով ինչ էր այն տեսլը։ Երբ  
հասան Նոր-Շնակ, նետաքրքիրներ  
խուռն բազմութեամբ կը դիմաւորէ-  
ին հասկնալու համար թէ արդեօք  
ի՞նչ պատահած է Քէօհլան Մահ-  
մուտի եւ նոցա մէջ։ Վերջապէս փա-  
րատեցաւ ամբողջ գիւղացւոց մտա-  
տանջը քիսունեայ եւ մահմետական  
բռլորն ալ ուրախ եւ զուարժ էին-  
ամենքն ալ կը կարծէին թէ մահ-  
ուան անդառնալի վճիռ պիտի տըր-  
ուէր նոցա դարձեալ կը գովէին եւ  
կ'օրմնէին Մահմուտի բարերարու-  
թիւնը եւ մարդասիրութիւնը։

Տարի մը վերջը Քէօհլան Մահ-  
մուտ որդւոյն մահուան ցաւին՝ որ  
զինքը կը տանջէր, չ դիմանալով,

ծանրապէս նիւանդացաւ: Իւր վերջին վայրկենին Ավլավի ծեր մահմետկաններն իր մօտ կը կոչէ եւ կ'սկսի խօսիլ սապէս: Զեզի կը խրատեմ որ երբէք Հայու մը իրաւունքը ոտնակոն չընէք, իբրեւ եղբայր վարու զը նոցա նետ . այժմ կ'զգամ որ իմ վերջին ժամս հասածէ, անոր համար կը պարտաւորիմ արդարութիւնը խոստովանելու. որդւոյս մահուան բուն պաանառը ես եղայ, ես տուի ամէն անգամ չար խորհուրդներ նորա, վերջապէս ես եղայ նորա դահիճը. երանի՛ այն մարդուն որ բարեփրտ եւ աստուածավախ է, երանի՛ անոր որ ուղիղ հանապարհէ չի շեղիր ու կը հանչնայ իւր իրաւունքը. ահա այժմ ձեզի եւ աշխարհի վրայ եղող քոլոր

Մահմետական ազգի կը խրատեմ որ  
Քրիստոնէից դէմ ո' եւ է անիրաւ-  
ութիւն չ գործեն. նոցա ստացուա-  
ծոց, նոցա հարստութեանց աչք մի  
դնէք. այն հարստութիւնը որ Աստ-  
ուած տուաւ ձեզ. անշուշտ ուրիշ-  
նէրու ալ պիտի վարգեւէ. ահաւա-  
սիկ իմ ցաւակցութիւնս կը յայտ-  
նեմ ձեզ. իւր մօտ գտնուող ծերու-  
նի Քուրդեր շուարեալ կը հեռանան  
եւ հետեւեալ առաւօտուն Քէօհլան  
Մահմուտի մահուան գոյժը կը տա-  
րածուի Ավլավի ու մերձակայ գիւ-  
ղերու մէջ :

Բաւական տարիներ Բալուայ մեր-  
ծակայ գիւղերը Քրդաց հարստա-  
հարութիւններէ զերծ կը մնան եւ  
յետոյ դարձեալ կսկսին իրենց վատ  
քնաւորութիւններն գործադրել:

1865 տարւոյ Մայիս ամսոյ ըս-  
կիզբները երեկոյ մը Երիզահան քա-  
ղաքէն երեք ժամ՝ հեռաւորութեամբ  
արեւելեան կողմը։ Ա. Գէորգ վա-  
նուց երկրորդ յարկի ծայրը սենե-  
կի մի անկիւնը ցնցոտիներ հագած-  
քսան տարեկան հիւանդ կին մը  
անկողնոյ մէջ նստած էր, դէմքը  
մեղրամոմի գոյն առած, դողդոջուն,  
խորունկ եւ անշարժ աչերով, ան-  
դամները սաստիկ նիմարցած, մար-  
մինը հողագոյն, այտերը թուլցած,  
ոսկորուտ եւ գունաւոր ձեռքեր,  
ճակատը խորշոմուած, գեղեցիկ եւ  
երկայն մազերը խառն ի խուռն ե-  
րեսն ի վար ինկած, հազիւ կարող էր  
անկողնոյն մէջ շարժիլ երկու փոք-  
րիկ տղայք եւս իւր մօտ կը նիրհէ-  
ին, մին չորս տարեկան եւ միւսն

Երեք: Հիւանդը մերթ ընդ մերթ կը  
ժպտէր իւր դէմը նստող մօրուսա-  
ւոր, միջին հասակով առոյգ երի-  
տասարդի մը որ անտարբերութեամբ  
մտիկ կընէր նրա:

Հիւանդն էր Շուշանը, իսկ մօ-  
րուսաւորն Մելքոն: Սենեկին աջ կող-  
մը պատուհանի վանդակէն կախ-  
ուած մի ապակի կանթեղ կը պըլ-  
պըլսար. փոքրիկ աթոռի մը վրայ նո-  
դէ ջրաման մը Շուշանի մօտ որ գի-  
շերը խեղճին տեղնդը բռնելու ա-  
տեն մի քանի կաթիլ ջուր կը խմէ  
անկէ: Այս սենեակը նիշդ ճգնա-  
ւորի մը մենարանի կը նմանէր: քա-  
նի մը ձեռագիր գիրքեր որոնց մէջ  
կային նաեւս Աւետարան, Սաղմոս,  
Նարեկ եւն. Մելքոն գիշեր եւ ցե-  
րեկ կը կարդար: կարծեն օր մը կը-

թօնաւոր լինելու կը պատրաստուէք: Ա՛ն, կը վախնամ որ պիտի մեռնիմ, կրտէր Շուշան, առանց նայրենի տունս տեսնելու: արդեօք կարելի չէ՞ որ մերադառնամք եթէ անկարելի է ձիով, գոնէ պիտի կարենամք կառըով ճամբրոդել կաղացեմ, պատասխանէ՛, սիրելիս, պիտի կարենան խնդիրը կատարել: Մելքոն կը լրէր եւ հանդարտ կը նայէր կը նոզը աչաց մէջ. ըսել կուզէր թէ անկարելի է, քանզի սիզ օրէն նոզը պիտի մտնէր նա:

Սա ալ չ մոռնամք յիշել թէ Մելքոն իւր ընկերոց նետ Նոր-Շնակէ փախուստ տալքն յետոյ, ուղղակի Ս. Գէորգ վանուց վանահօր ապատանած էր: Մի քանի ամիս յետոյ վանքի պահպանութեան պաշտօնը

ստանձնած էր Վանահայր Մշեցի  
կիրակոս վարդապետէն։ Շուշան եր-  
կու մանչ զաւակ ծնանելէ յետոյ,  
անդարմանելի հիւանդութեան մը  
ենթակայ լինելով մահամերծ վիճակի  
մէջ կը գտնուէր. այլ սակայն ա-  
ռանց զգալու իր հիւանդութեան  
վտանգաւոր դրութիւնը, անդադար  
կ'աղացէր ամուսնոյն որ վերադար-  
ձունէ զինքը իւր ծնողաց գիրկը.  
Երբեմն ալ կըսէր Մելքոնի. ա'լ հի-  
ւածդ չեմ, կընամ ոտքի փրայ կե-  
նալ. Բայց երբ կը փորձէր, առանց  
քայլ մը առնելու նորէն կ'իյնար  
անկողնոյն մէջ ու կսկսէր լալ ըսե-  
լով. Ա'հ, Աստուած իմ, միթէ անի-  
րաւութիւն չէ՞ հինգ տարի ծնողա-  
ցը տեսքէն զրկուիլս:

**Պէտք է յիշէ ազնիւ ընթերցողը**

Թէ երբ մեր Հայաստանցի եղբայրներ  
օտար երկիրներու մէջ պանդխտու-  
թեամբ կը թափառին տոքա այնչափ  
չեն զգար հայրենիք վերադառնալու.  
սէրը, բոլորովին կը մոռնան իրենց  
ծնողը եւ աստ անդ կը շրջին. կա-  
մուսնանան օտար ցեղերու հետ, ա-  
ռանց մտաբերելու թէ իրենք Հայ-  
աստանցի են. բայց ընդհակառակն  
Հայաստանցի կանայք երբ կը հեռա-  
նան ստիպմամբ իրենց հայրենիքէ,  
երկար ատեն չեն կարող ապրիլ օ-  
տար երկնքի տակ, նման այն թըռչ-  
նոյն որ մարդիկ մինչեւ անգամ ու-  
կի թելերով շինուած վանդակի մը  
մէջ փակեն, քիչ մը յետոյ կը մեռնի:  
Ահա այսպէս է Հայաստանցիներուն  
կեանքը. Շուշանի հիւանդութեան  
բուն պատճառն էր պանդխտու-

թիւնը որ ամեն ժամ կը հալէր ու  
կը մաշէր զնա . երբ Մելքոն կըսէր՝  
քիչ մը եւս համբերէ՛, անպատճառ  
պիտի վերադառնամք մեր հայրենի  
տունը, կարծես նորէն կենդանու-  
թիւն մը կզգար Շուշան եւ Մելքոնի  
խարուսիկ խօսքերը յանկարծ ողի  
կուտային այն հալումաշ խեղճ է-  
ակին :

Պանքի ժամացոյցը հազիւ թէ զի-  
շեր կը հնչէր, Շուշան ջղաձգային  
ճնշումով ձեռները միացուց, ջերմե-  
ռանդութեամք եւ հեզութեամք տե-  
րունական աղօթքն ըրաւ ու կուրծ-  
քին վրայ ինկաւ . . . հիւանդուհին  
կը քնանար . . . շունչը կուրծքէն  
կելնէր այն աղետալի շշունչով որ  
սյն տեսակ ծիւրական ախտի ( phis-  
tisie ) հիւանդութեանց յատկու-

Թիւններէն մին է. Եթք զուարթ  
կերպարանով կը քնանար Շուշան,  
դեղնութիւնը սպիտակութեան փոխ  
ուած էր, այսերք շառագոյն էին,  
խոկ գեղեցիկ մազերը չ'ոլորուած մե-  
տաքսի նման կը փայլէին :

Բարեբախտաբար գիշերը նան-  
գիստ անցուց նիւանդուին, շատ  
քիչ նազարով առաւօտեան արշա-  
լցյար նազիւ կը ծագէր, խաւարելու  
մօտ կանթեղի նման աչերը բացաւ,  
գլուխը դարձուց դէպի ձախ կողմը,  
տեսաւ երկու զաւակներն որ նին  
քուրչերու նետ կը խաղային նան-  
դարտութեամբ. Շուշան ժամանով մը  
հարցուց մեծ որդւոյն. ո՞ւր է հայրէ,  
Վահա՞ն: Հայրս Վահանաօր սենեակն  
է, պատասխանեց Վահան: Գնա՛ ը-  
սէ որ քիչ մը կամ բերէ, արտասա-

Նեց Շուշան մարած ծայնիւ։ Վահան գնաց մօրը պատուէրը կատարելու. Գէորգ՝ Շուշանայ պզտի տըղան, անտարբերութեամբ կը շարունակէր իւր խաղը. ի՞նչ մեծ ըզբօսում . . . : Վահան չորս տարեկան առոյգ տղայ մ'էր. իւր թշուառ մօր Բիւանդութենէն յետոյ, այսինքն վեի ամիս, ընտանեկան գործերը կը կարգադրէր իւր հօրը հետ. սրբտանմիիկ բան մ'էր ձմեռուան մէջ տեսնել սա անմեղ արարածը՝ որ 4 տարեկան դեռ չկար, ցնցոտիներ հագած, ցրտահար տանջուելով, առաւօտուն կ'ելնէր վանքին բակը կ'աւլէր -- խեղճ զաւակ -- , իւր պզտի ձեռացը մէջ ահագին աւել մը եւ մեծածեւ աչերուն մէջ ալ արտօսր մը ունենալով։ Մելքոն, Վա-

հանի մեկնելցն քիչ մը յետոյ, բերաւ կաթը հողէ ամանի մը մէջ, որուն դրսի կողմերը սեւցած էին. Շուշան կամաց կամաց հազարվ մի քանի դգալ խմեց անկէ, աւելցածն ալ զաւակներուն տուաւ, որոնք դէմ առ դէմ սկսան չոր հացի կը տորներով ուտել կաթը: Մելքոն իւր մեծ որդւոյն օգնութեամբ սենեկին մէջ պէտք եղած գործերը կարգադրեց եւ դարձեալ դուրս ելաւ, պատուիրելով Վահանի որ մօրը մօտ կենայ: Շուշան բոլոր օրը սաստիկ տենդով եւ սոսկալի կերպով կը հազար. երբ կը թքնէր, գըեթէ ամեն անգամ կը տեսնուէր մի քանի կաթիլ արիւն եւս. Երբեմն կը բանդագուշէր, մէկ խօսքով հիւանդին վիճակը կը ծանրանար: Վանահայրն

սովորութիւն ըրած էր տմխօք ան-  
 գամ մը նիւանդին վրայ Աւետա-  
 րան կարդալ այս միջոցին սենելին  
 դուռը կը բացուի, նքեղայն կը մասնէ  
 իւր սրբազն պաշտօնը կատարե-  
 լու, կը տեսնէ որ մահամերձ վիճակի  
 մէջ կը գտնուի Շուշան, սիրու կը  
 վիրաւորուի ու կը դառնայ սենեա-  
 կը տռանց բան մը Մելքոնի խմա-  
 ցնելու, Երեկոյեան ժամերգութեան  
 վանքի զանգակը կը հնչէր, նիւան-  
 դութիւն առաւել եւս ծանրացաւ.  
 արտասանած բառերը ոչ ոք կարող  
 էր հասկնալ. ճակտէն վար պաղ քր-  
 տինք մը կը հոսէր, շուրջերը կը շար-  
 ժէր աղօթողի մը պէս եւ անհուն  
 ցաւակցութիւն մը կը տարածուէր  
 իւր ցաւագին դէմքին վրայ. այն  
 վայրկենին Մելքոն որ հոն կը գըտ-

նըւէր, յուզուած վիճակի մէջ Եր-  
 կ'զգար որ Շուշան պիտի մեռնի-  
 ա՞ն, ի՞նչ պիտի լինի իմ վիճակ  
 եթէ անողոք բաղդը բաժնէ զմեզ,  
 ի՞նչ պիտի լինի զուակացս վիճակը  
 եթէ մեռնի սիրելի Շուշան. Ե՞ն,  
 « Կամք Տեառն օրենեալ եղիցի »,  
 այս է եղեր մեր սեւ ձականագիրը,  
 կըսէր ինքնիրեն եւ գլուխը միւս  
 կողմ կը դարձունէր. մի քանի կո-  
 թիլ արտասուք Բուեցան աչերէն,  
 նոյն միջոցին որ Շուշան ցուրտ մը-  
 րափ մը կառնէր, յանկարծ իւր խոն-  
 ջած աչերը բացաւ, զգաց Մելքոնի  
 աչերէն վազած ջերմ կամ իները իւր  
 խոցեալ սրտին մէջ, եւ սկսու դառ-  
 նապէս հեծկլուալ գողտրի՛կ արա-  
 րած. ա՛լ ցամքած էր արցունքը ա-  
 չերուն մէջ, կուզէր արտասուել բայց

3 p

աւա՛ղ որ անկարող էր։ Յանկարծ գլուխը վեր առաւ, կոկորդին մշշեն հոնչիւն մ'ելաւ, սպիտակ ակրաները կրճեցին, տարածեց թեւերը վշտագին, գլուխը բարձին վրայ ինկաւ, բերանը բաց եւ ազքերը մարած . . . աւա՛ղ, Շուշան մեռած էր։

Մելքոն առանց ինքզինքը կոր-  
սունցնելու, մեռեալին երեսը ծած-  
կեց եւ գնաց վանահօր իմաց տա-  
լու։ Հետեւեալ օրը առաւօտեան  
ժամերգութենէ մէկ ժամ յետոյ,  
մեռեալը դագաղի մէջ դրուած, սցլ  
եւայլ ծաղիկներով զարդարեալ, կը  
փոխադրէին գերեզմանատուն, ե-  
տեւէն կերպային երկու որբեր, Վա-  
հան եւ Գէորգ, ողբալով. խեղճ եւ  
անշուք մեռեալը փոսի մը մէջ նե-  
տեցին. արարողութիւնը վերջացաւ





